

**ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ**  
(ԴԱՍԱԽՈՍՈՒԹԻՒՆ ՄՅ)

(Ծար. տես Բազմավէպ, 1927, էլ 311)

Քերթողական գիտակցութիւնը մղում մը է դէպ ի ներքին աշխարհը. ուխտագնացութիւն մը դէպ ի ներքին խորհրդասաց տաճարը նուիրուած հոգիին, նուիրուած մեր երազները, մեր յոյսերը, մեր վիշտերը տեսականօրէն մարմացնող ժպտուն սուըրին:

Բայց այս մղումը մասով մը կախում ունի մեր մտքին խաղերէն: Բայց այս ուխտագնացութեան մէջ՝ մռայլ ճամբան կը լուսաւորէ ցնորական կարաւանին առջեւէն քացող մէկը, ջահ մը ձեռքին (ջահը որ պիտի մարի սուըրին կախարդավառ կանթեղին ի տես), և այլ մէկը Միոցն է որ պիտի մեկուսանայ անգուչակեկի ներկայութիւնով գեղարանդակ սինի մը ետեւ ու մտիկ պիտի ընէ ուխտանուէր Ազոթքին: Յետոյ գուցչ մերթ ան ցոյց պիտի տայ իր դէմքը, բայց գերազոյն Ուխտաւորը պիտի շտեսնէ անիկա իր լուսային զմայլանքին մէջ, ոչ ալ անոնց որ տաճարին մէջն են (Հանդիմատեսներ, հետաքրքիրներ, ընթեցողներ, հաւատացեալներ) եթէ իրապէս զգացած են իրենց հոգիին և ուխտաւորին միջն անդիմազքի հոսանքին անցումը՝ որ կայծակի մը պէս մեր ներշշարհն կը լուսաւորէ: Բայց որպէս զի ճներշնչական», չունելու համար ելքորական, այդ հոսանքը անցնի, անհրաժեշտ է որ աղօթերին բառերը իրենց յարուցած պատկերներով, զարափարներով, իրենց հնչումներով լաւ հաղորդիչ ըլլան յուզումի, ներդաշնակութեան, զոգետեսիլ ներկայութիւններու, եթէ ոչ Ուխտաւորին աղօթերը պիտի կորսուի տաճարին կամարներուն տակ ու պիտի չերթայ սիրտերուն մէջ յաւերժան ցընելու իր անկորնչելի գեղեցկութիւնը:

Բայց ի՞նչպէս կը զանէ բանաստեղծը ներշնչական հոսանքին լաւ հաղորդիչ բառը որոնց արտայայտութիւնը, որոնց

կը ուժը, որոնց յարութիւնը, այսպէս ըսելու համար, իրենց ամրակուռ պատանին մէջն, կարծես անծանօթ օրէնքներու կը հպատակին: Խաղը, շարժումը որոնց շնորհիւ քերթողին սիրուը յորդացեղուն բաժակի մը պէս թուղթին վրայ կը թափի, (գերազոյն անհաւասարակը ռութիւն մը) գիտակցական ծնունդ մունին թէ անթափանցելի տոեղծուած մը, զեղեցիկ և անանուն սփինքս մը իր յաւերժորէն լուս ցըթներուն վրայ կը պահէ ճակատագրական երգը:

Անշուշտ կարելի չէ առանց լուսաւոր ջահ մը ձեռքին՝ երթալ այն բաւկին որ դէպի մեր հոգիին մեհեանը կը տանի, Բայց երեւակայեցէց որ այլ մեհեանը այնցան ընդարձակ է, այնքան բարձրագիր, այնքան հոյաշչն, հազարաւոր սիներու մարմարագեղ անտառ մը կարծես եղեւինի, որուն ցանդակներուն մէջ ի՞նչ արեւներ իրենց ոսկենուր բոցերուն գոյները խառնած են. ի՞նչ կերպարաններ կը հսկեն անկիւնատաներուն մէջ, ու խոյաներէն վար ի՞նչ սարսաւորին մերկութիւններ կը ճիշնեն իրենց լուսակառոյց ներդաշնակութիւնը. և զուր պիտի վախնաց ձեր բոնած ջահէն որուն լոյսը բիւրաւոր ստուեններու պար մը պիտի դարձնէ ձեր շուրջը, և պիտի նետէր անիկա սիներուն դէմ, որ սլացիկ ու չերմազառ մարմիններու կը նմանին. ու վերացեալ, բազկատարած, հոգեզմայլ պիտի տեսնէր ամէն ի՞նչ, ամրող մեհեանը, ի՞նչպէս եթէ անիկա ծաղիկ մ՛ըլլար, արծանիկ մը ձեր ձեռքին մէջ, և կամ սափոր մը զոր հոլանի բազուկներ կ'ընդգոգեն ձեր սրտին իսկ ձեւով:

Ու որպէս զի տեսնէր, անհրաժեշտ է որ նախ բանաստեղծը առաջնորդել գիտանայ ձեզ դէպ ի իր ստեղծուած գեղեցկութիւնը, և յետոյ գուց հաղորդականութիւն ունենաց, ձեր էութիւնն ալ իր մէջ պարունակէ լաւ հաղորդիչ տարրեր՝ ընդունելու համար ներշնչական հոսանքը:

Բայց կարելի չէ սահմանել կախարդանը որ կայ բառերուն մէջ, մանաւանդ

անոնց որ մեր Հօգիբին շուրջ միտղիքա-  
կան ներկայութիւններ կը յարուցանեն,  
անոնց որ մեր սիրոտ կը մատնեն խոռվա-  
գի, որ մեր մտրին առջեւ կը բարձրա-  
ցնեն մագնիսական կարկառ մը ամբողջ  
ժամկուած զգայութեան փոշետարմերով,  
հեռաճայնական առաջաստանողի մը պէս  
որմէ պիտի կապուէին խելայելորէն հըն-  
չող ալիքներուն անսահման ծփանցները:

Եւ ինչ որ անկարելի է զիտութեան  
փորձաքարին զարնել, հոգին ի՞նըը պիտի  
զգայ, հոգին ի՞նըը պիտի անցընէ իր բո-  
վն, անոր տալով այնպիսի փայլ մը,  
այնպիսի ձեւ մը, այնպիսի դրոշմ մը  
որոնց յաւերժական բնոյթով կը ներկա-  
յանան մեզի: Ահա թէ ինչո՞ւ զարերը  
կ'անցնին, ու մենց կարծես նոր զմայ-  
լանց մը կը գտնենք, նոր ճառագայթ մը,  
նոր բոցավառում մը Սափիովի երգերուն  
կամ յունական ծաղկացաղի մինչեւ խսկ  
անանուն ծաղիկներուն մէջ, չխօսելու  
համար այն երկերուն մասին որոնց ա-  
ռաւելագոյն ծիրով մը կ'ընդգրկեն ցեր-  
թողական տիեզերքը:

Աղդես բանաստեղծը որոշ օրունքներու  
կը հպատակի՞, իրականացնելու համար  
գեղեցկութեան երազ մը, «գեղեցկութեան  
առյաւնս բերկրանն մը»<sup>1</sup>:

«Ո՞չ նիւթ կայ, ոչ ալ որոշ նպատակի  
մը խորհուրդը, Կ'ըսէ Fontenelle ես-  
ցիւսի «Պրամէթէսո»ին մէջ, բայց միայն  
շատ յանդուզն ու ցերթողապնէն վերա-  
ցութեր, ինծի այնպէս կը թուի որ Ես-  
ցիւս տեսակ մը խննի էր վառ և ըմբուս  
երեւակայութեամբ»:

կը կարծէք որ անհրաժեշտ է գիտնալ  
այս բոլոր օրէնքները որոնց վրայ հիմ-  
նուած է ոտանաւորի մը՝ երեսութական»  
հրապարակ, անոր իսկական գեղեցկովիւ-  
նը, անոր իրական արժէքը խորապէս ըմ-  
բռնելու և ճաշակելու համար։ Ընթերցո-  
վին շատ անզամ անձանօթ կը մնան ա-  
նոնք, անյատ՝ այն ուղին ուղեկ անզամ

է սպիտակօրէն տեսլական՝ հոգիին թը-  
ռիչըրը։ Բայց ընթերցողը, եթէ քերրողա-  
կանօրէն հաղորդակից է բառերուն, եթէ,  
ինչպէս ի՞նըը՝ բանաստեղծը, անզիտակ-  
ցորէն կը վերանայ հզօր բարախումի մը  
մէջ անտեսանելի թեւերու, կարծես զար-  
նուած ոսկեղէն թալուկով մը ու կը հը-  
պատակի այնպիսի ներդաշնակութեան մը  
որ անպատում է և անճառելի, պիտի  
զգայ ճշմարիս կախարդանքը որ օրէնքի  
սահմաններէն չ'ընդգոռուիր։

Արովհետեւ իսկապէս գիտական հոսանք  
մը չէ անկիւ որ հոգիէ հոգի անցնելով  
իր հետ կը պարտցնէ անրաժմանելիորէն,  
հրաշավառ ցոլացումը ներհայեցական ա-  
րեւին:

Ո՞չ մէկ օրէնքի կը հպատակի այս բը-  
նատուր (infus) գաղտնիքը որ բանաստեղ-  
ծին նայուածը տեսողութեան վառարանի  
մը կը փոխակերպէ, որուն դէմ հիպի-  
տումի հայելիննը աշխարհը պատկերներու  
ապարանը մը կը ուսուննին:

Գերթողականօրէն ըմբռնել գեղեցիկ ու-  
տանաւոր մը կը նշանակէ, թոյլ տուէք

ինձի այս յանդուզն փոխարերութիւնը, բայց աղքիրին երգը անոր չարքեւ կեցուած սափորին մէջ: Որովհետեւ ո՞վ է ընթերցողը, ի՞թէ ոչ ծարաւին որ իր սրտին սափորը կը տանի դէպի հրաշքին աղքիւրը: Ան կը լսէ երգը լուսացայտորէն բարձրացող դէպի լուսթիւնը զիշերական: Բայց պէտք է վերադառնալ: — Հզարձան աշնոնց որ ուխտանուէք դալկութեամբ՝ ըլունար մը սեղմեցին իրենց կուրծքին դէմ — և թող հէքեաթ ըլլայ, ոսկի հէքեաթը ամենագեղ, և թող երգէ ջուրը սափորին մէջ, ինչպէս կ'երգէր աղքիրէն չըած-նուած...

Եւս սակայն բաւկղըն մէջն ենց գեռ  
ուր Միտքը իզարուսի միայն թեւեր պիտի  
գտնէ փախչելու համար: Պիտի հալի մեղո-  
քամովը հոգիին արևելն: Ողբերգութիւն մը  
չէ հոս մոքին անկումը ազատութեան  
պատրանքէ մը վերջ:

Դատողապաշտները գուցէ անիկա նըւաստացում մը նկատեն, թայդ այս խո-

(1) A thing of Beauty is a joy for ever (J. Keats).

նարհումը, այս տեսակ մը խաւարումը մաքին՝ քերթողական երկնքին մէջ, առոր համար է որ հոգիին աստղը իր գեղեցկավառ շողերով աւելի մօտիկ է մեր սրտին, ամելի թաղցը, աւելի բարերար, սփոփանքի մը պէս, խարտեաշ տղու մը ծիծաղը ցայտարդիւրի մը ետեւէն, աւելի հաղորդական, տղու մը լացը, տղու մը արցունքը «որուն մօտ աշխարհի բոլոր զիտութիւնները ոչինչ կ'արժէին» Տաստակիվարի համար:

Եւ աշխարհի բոլոր զիտութիւնները չեն որ պիտի կարենան առաջնորդել մեզ զէպի հոգիին զիթական պարտէզը, տալ մեզի զաղանիքի ոսկի բանալին, բացարձել մեզի առեղծուածը, վերլուծել մեզի առասպելը որով առաջին անգամ մարդը սկսաւ իր սիրաը խօսեցնել տիեզերքի ձայներուն մէջին, իր հոգիին թեւերը զարնել աստղերու կրակին... ինչ զաղափար որ կայ ոտանաւորի մը տողերուն մէջ, կարելի է արձակով արտայտել. ու փոխաղարձարարար: Բայց ինչ որ պիտի մնայ իր խոկոթեամբ անփոխանցելի, ատիկա խորհուրդն է բառերուն, ատիկա այն խորոննկ, անզայտ, լուսաթափանց, անհուն, տարտամօրէն որոշ հրապոյրն է որ չես զիտեր ուրկիչ կու զայ, բառերուն դարձւածքն թէ անոնց օրօրող հնչումէն, բառերուն մինչեւ իրենց զէպ ի հեռաւոր ու կարծես առասպելական ազրերը հոսող կշռոյթէն, բառերուն սարսապելն ջերմութենէն, անծանօթ արեւի մը ծաղիկ:

Արձակի վերածնենք, եթէ կ'ուոզէք, Մեծարենցի մը կամ Տէրեանի մը ամենաընրոյշ մէկ քերթուածը, ու պիտի տեսնենք որ յաջողութիւնը կատարեալ պիտի ըլլայ:

«Գիշեր, բաց է պատուհանն համրոյրիդ, թող ո՞ր ծծեմ լիառատ և հեղտազին, լոյսիդ տարփանքին մեզմահու կաթը ու զով շաղերուդ թաց կախարդանընը»:

Ո՛չ մէկ բառ յապաւեցինք ոտանաւորէն, ու ոչ մէկ բառ աւելցուցինք հոն, Բայց ինչպէս կ'ըլլայ որ անիկա իր ամբողջ հրապոյրը կորսնցուց, ցնդեցաւ թի-

թեանիկին թեւերը ծածկող երփներանգ փոշին, մեր մատներուն բիրոտ հպումէն, Ու ծաղիկը հազիւ բաժնուած իր ցօղունէն՝ թօշնեցաւ:

Մի զարմանաց, (անխուսափելի էր այս հետեւանքը), եթէ մինչեւ հիմա զոնէ մասմբ մը մերկացաւ ձեր հոգիին հայելիին առջեւ այն հրաշագեղ մարմինը որ անշօգափելի է, բայց իրական, բայց կշռական, լոյսին պէս:

Բայց ահա թիթեռնիկը, բայց ահա խնկարոյը ծաղիկը աստղերու պարտէզն մէջ:

«Համբոյրի՛ր, զէմբը, պատուհանն է բաց.

«Թո՞ր ո՞ր լիուսա ծծեմ հըլտազին».

«Կաթը մեղմուա լոյսիդ տարփանքին».

«Ու զով շաղերուդ կախարդանընը թաց»:

Կը զգա՞ր որ կ'անցնի ներշնչական հուսանքը Մեծարենցի հոգիէն ձեր հոգիին մէջ, կը տեսնէց որ հիւանդ բարի տղան մոզական զաւագան մը կը զարնէ ու կը ժայթքի հրաշահոսան աղբիւրը ձեր ծարակի սիրտերուն համար:

«Համբոյրի՛դ, զիշեր, պատուհանն է բաց» Բնչ ունին բառերը այսքան հաղորդական, այսքան թափանցիկ, սիրտարփի հարսի մը մարմինին պէս ու թօղին պէս անոր:

Պէտք է որ անոնք տարօրինակ ջերմութիւնով մը բարախնեն, տարօրինակ բուցով մը, երկնային հրայրեցով մը, երկնային զանակութեամբ մը, մեզի աղօթել տալու համար, մեր սրտին սափորը լեցնելու համար

«Կաթը մեղմուա լոյսիդ տարփանքին»

«Ու զով շաղերուդ կախարդանընը թաց...»

Կրնանք բազմապատկել այս օրինակները: Բայց ամէն անզամ զիթերզը պիտի վերածուի բաղաձայն արտայայտութեան մը, որ անկայն անփոփոխելիորէն պիտի շարունակէ միեւնոյն զաղափարներն ու պատկերները:

Մի կարծէք որ տաղաչափութիւնն է, յանգերուն ճոխութիւնը, հատուածներուն թեթեւասահ կշռոյթը «ը» զիրին վրային ուր շեշտը կը լոէ, որ կը ստեղծեն

այս անպատճեմ հրապոյրը: Անիկա տարբեր արարիչ մը ունի. հոգին, ի՞նըը առանձին զիտի իր լոյսի ճամբան, չ'ուզեր ընկեր կամ առաջնորդ: Ի՞նչ փոյթ, եթէ միացը անոր հետեւի հեռուէն: Ան պիտի հասնի, հէքեաթի աղջիկ, զիւթական ապարանքը, և անոր զրան առջեւ պիտի երգէ այնպիսի երգ մը զոր թագաւորին տպան լսելով՝ պիտի չփրկուի յախտեան անոր կախարդանքէն: Եւ անիկա թագուհի պիտի ըլլայ: Ու միացը, խարսխակեր մանկաւիկ, անոր զահնի առջեւ, խոնարհ ու լուսկեաց, պիտի սպասէ ժպտագին:

Իսկ եթէ իսրարտիշաներ մանկաւիկը ըմբռուսանայ, թագուհին երգը պիտի լուէ, ու ոչ մէջ կեզու պիտի կարենայ թագածանել անիկա, բայց միայն հովիկին սրբինը զիւթական ապարանքին շորջ, բայց միայն աղքիւրին կարկաչը դիթական ապարանքի պարտազին մէջ, բայց միայն սօսափը ծառերուն, եռուագը բացարձակ, Ազօթը որ լուութիւնն է, որ թոփշըն է ձայներուն, և իրականութեան սահմաններէն դէպի միջոցը՝ ուր սատղերուն բոցը կը սարսուայ ...

Որպիշետեւ հոգիին անհրաժեշտ են բառեր՝ արտայայտուելու համար: Անոնց հիւսուածքին ամենակարեւոր մասը կասմուած է մտցին թեկերէն: Անոնց են զազափարները, անոնց են պատկերները, թթուութեածը: Անոնց են որ կ'ընդգործէն, ինչպէս հոլանի կուսական թագուկներ, լուսաբանդակ սափորը անկորնչելի ձեւին: Բայց անոնց գեղեցկութիւնը խոնարհներուն զանձն է: Եւ անոնց զահարները կ'ընկելուզուին միայն հոգին պասկող նարօսին վրայ ...

«Բաւական չէ որ, կ'ըսէ Հիւկոյ, սահմառը գեղեցիկ ձեւ մ'ունենայ: Պէսը է որ բացարձակօրէն, որպէս զի ունենայ բոյը, գոյն, ճաշակ, պարունակէ զաղափար մը, պատկեր մը, զգացում մը: Մեղուն մրաշանօրէն կը հիւսէ իր մեղրամոմէ բջիջին անկիւնահատները և յետոյ կը լցնէ անիկա՝ մեղրով:

Բնիջը ստանաւորն է, իսկ մեղրը՝ բանաստեղծութիւնը»:

Եւ կամ՝

Բնիջը միտքն է, իսկ մեղրը՝ հոգին:

Ու մեղուն պէս, բանաստեղծը պիտի շրսէ ձեզի թէ ինչ զաղտնիքով, ինչ հրաշալի իորհուրդով իր աշխատանքը ոսկեդաշնակ շարժումի մը կը հպատակի, ինչ պէս անիկա բառերու անսահման պարտէզին մէջ կ'ընտրէ բուրումնաւէտ ծաղիկները որոնք իրեն հոգիին ցաղցրութիւնը պիտի տան, հոգիին վնիս իսկութիւնը:

Ու գեղեցիկը, ուր մեղուն կը քննայ իր գեղեցիկ վաստակէն յետոյ, ձեզմէ իւրաքանչիւրը կրնայ իր տան մէջ ունենալ: Բայց պէտք է արթնցընել մեղուն ձեզ հոգիին արեւէն, երբ զարուն մը կայ հոն ծաղկած: Անիկա, գեղեցիկը, բիւրեղային պիտի ըլլայ ձեզի համար, և զուք պիտի տեսնէք ամէն ինչ որ ներսն է, ու ձեր զմայլանքը որքան ուզէք վերլուծել զիտական միջոցներով, այնքան աւելի պիտի խորունկնայ, պիտի դառնայ տարօրէն շըւլացուցիչ:

Բնութիւնը իր գեղեցկութեամբ կ'առիննէ մեզ, բայց անիկա մոայլ է իր խորութեան մէջ, լուսեղէն թանձրութիւնն մը: և մըրով զանաստեղծութիւնն կը կայանայ աղօտութեան, տարտամութեան մէջ: Ամենամեծ բանաստեղծը չի կրնար և պէտք չէ որ բնութեան հիւլէ մ'իսկ աւելցնէ: Ծննդակառակն շատ բան պէտք է պակսեցնէ անկէս:

Այս յապատճեմը բնութեան մէջ, որուն մասին կը խօսի Անաթօլ Թքանս, և որ գիտականօրէն «պարզացում» կը կոչուի, ինցնին յաւելում մըն է, արարչական աշխատանց մը՝ իր խորցին մէջ: Խտացումը այն բոլոր գիծերուն որ գեղեցկութիւնը կը յօրիննեն, բարախուն թանձրացումը այն բոլոր ճառագայթներուն որ տեսանելի կը զարձնեն մեզի անոր անայլայլ պատկերը:

Կրկնենք որ ամէն ցերթուած հոգիվրամի մը արտայայտութիւնն է: Գերթուական այս առանձնայատուկ վիճակը յա-

ուաշ կո զայ իմացականութեան գերա-  
գրգուումէն, երբ հոգին խելայեղ թալուկով  
մտցին շուրջ կը հուսէ իր նպատակը, կա-  
խարդական թիթեանիկ՝ որ թե պիտի առնէ  
այն ատեն, երբ մտածումը կը մրափէ:

Նման միւս բոլոր արուեստներուն, բա-  
նաստեղութիւնը ուղղակի ներգործութիւն  
մը յունի մեր դասողութեան և զացո-  
դութեան վրայ:

Երբ գեղեցիկ նկար մը կը տեսնէք, ա-  
ռաջին ապաւորութիւնը հոգին է որ կը  
զգայ, անո՞րն է առաջն զմայլանը զոր  
դասողութիւնը յետոյ կրնայ նաևմացնել:

Քարը որ այսպէս կ'ինայ ձեր ներ-  
աշխարհի անդրբաւէտ լիճին մէջ, մինչեւ  
անոր խորունկ յատակը յուրզումի և ըլ-  
գայնութեան փոթորիկ մը յարուցանելով,  
մի կարծէք որ պատահմամբ կամ դիպ-  
ուածով նետուած մարմին մըն է: Անոր  
զաղոնիքը բիւրաւոր զիգալցութիւններու  
արդիւնցն է: Անիկա իրերու յափանա-  
կան թաւալումին մէջ ողորկուած, յդկր-  
ուած, իր ներդաշնակ ձեւը զուած խորհր-  
դաւոր աղամանը մըն է, Կօհ-ի-ոօօր մը,  
լոյսի ովկէան որուն մէջ կը ծիփան ասո-  
ւուածներու հոգին ձեր հոգիին միացնող  
աղկիոնները, և այն հազարաւոր երանց-  
ները որոնք ձեր մտցին վկախակայուածա  
արեւէն կը պրիմակուին:

Այսպէս ուրեմն, բերրուածի մը պայծա-  
սուրիւնը անոր արօտուրիմն է: Ուրան ո-  
տանաւոր մը բանաստեղծական է, այնցան  
անոր մէջ սփուուած լոյսը որուն աղրիւրն  
է հոգին, մեր միտցը պիտի ցոլացնէ հե-  
ռաւուոր հայելիներու ատարամ խորըի մը  
մէջ, թայց ատարօրինակ զագանիքով մը,  
որ ո՛չ մէկ Փիզիքական օրէնցի կը հպա-  
տակի, զուր կրնաց մտեցնել ձեր հոգիին  
աչքերուն՝ սնդկական ցուրտ մակերեսնե-  
րը: Եւ այն ատեն է որ բնատուր հիա-  
դիտումը ձեր էութիւնը հազորդութեան  
մէջ պիտի զնէ, մինչեւ իր ամենանգու-  
շակ, մինչեւ իր ամենափորին, ամենա-  
անյայտ խաւելը՝ արարչական նիրկայու-  
թեան հետ բարախուն հոգիին: Եւ այն  
ատեն է որ ձեր ներաշխարհին մէջ պիտի

արթնայ, կարծես դիմերգի մը ձայնէն,  
հարիւր տարիէ ի վեր, հազար տարիէ ի  
վեր ցնացող թագուհին որուն գէմը ժանօթ  
պիտի թուի ձերգի, որուն աչքերուն երկ-  
նային կապոյաց տեսած ըլլալ պիտի կար-  
էց իրականութեան մէջ թէ երազի (ինչ  
փոյթ գիտնալը), և այն ատեն է որ պիտի  
բարցագանչէք Համելիտին պէս:

«Մի մարգարէ իմ հոգիոն...»

Փորձեցէք բանաստեղծութիւն փնտաել  
մաթեմաթիքական ճշմարտութիւններուն  
մէջ: Թայց անկրա նախազիտութիւնն է,  
առաւելազիտութիւնը (*hyperscience*)  
կ'ըսէ H. Brémond: Արովկեսեն ինչ է  
վերջապէս այն մզումը որով մեր հոգին  
կը ձափի պարփակելու իր անսահման թե-  
ւերով տիեզերը մը ուր վերացումի յաւեր-  
ժական պահեր մոռացումէ կը փրկէն գուցէ  
մէկ միկոններորդ մասը մարմինի մը, գուցէ  
մէկ տարտամ զիծը կրկնուող երեւոյթի  
մը, թայց որոնք իրենց իսկութեան մէջ  
կ'արժեն աւելի քան բովանդակ գիտու-  
թիւնները: Անոնց բեղմնաւոր են գեղեցի-  
կով: Անոնց մէջ կ'երկնուողն երկինքներ,  
անեղութիւններ կապոյափի, և անոնց մէջ  
է որ «կը յածի ովկէանը» իր անսահ-  
ման երանցներով: Ինչպէս երբ դատարկ  
խեփոր մը կը դնենց մեր ականջին, կը  
կարծենց լսել ծովին ձայնը:

Թայց այս առաւելազիտութիւնը տեսակ  
մը հարցկական բնազդ է որ երեւակայու-  
թեան կը շնորհէ գարսնիքը ամենանուրը  
վերաբերումները, չգուշակուած աղերս-  
ներ գտնելու որոնք կը յարուցաննն իր  
մէջ պատկերը անկորնչելի աշխարհներու:

Բանաստեղծութեան առանձնաշնորհումն  
է ասիկա, այս ներցին զօրութիւնը որով  
իրերուն և էակներուն մեր իմացականու-  
թեան տուած իմաստէն, բառերուն ցոլա-  
ցուցած զաղափարէն ատրեր մեկնութիւն  
մը կու տայ, բարերար ու գեղեցիկ ներ-  
կայացում մը որով մեր էութեան մէջ մին-  
չեւ այն ատեն գոյց՝ հրաշալի գոներ կը  
բացուին: կը բարձրանայ թանձր վարա-  
գոյրը ու մենց այլեւս տիրացած ենք խոր-  
հուրդին որ մեր հոգին ու տիեզերը բաժ-

նող անջրպետը անանցանելի կը դարձը-  
նէր։ Այլեւս ներդաշնակութիւն կայ մեր  
զգացողութիւն ու մեր մտցին կրած տը-  
պաւորութիւններուն միջեւ։ Անոնք այլնս  
ելեցրական հակառակ հոսանքներու պէս  
իրար կ'առինցնեն։

Մինչդեռ գիտութիւնները երբ մնզի կը  
խօսին աշխարհի կազմութեան, աստղերու  
ծագումին, արեւներու թաւալումին շուրջ,  
չեն փոխանցեր բնաւ մեր սրտին այն թա-  
լուկը, այն մտերիմ շունչը որոնցմով  
կարծես տիեզերը կը նոյնանայ մեր ներ-  
աշխարհին հետ ու մնզմէ իրացանչիւրը  
ինքնին խորհուրդներու անհունութիւն մը  
կը դառնայ։

Առնենք, օրինակի համար, դարձեալ  
այն տունը Մեծարենցի ցերթուածին որ  
մեզի ծառայեց ուրիշ մեկնարանութեան մը։

Աշաւասիկ բառեր՝ համրոյը, զիշեր,  
բաց պատուհան մը։

«Բառեր, բառեր, բառեր» կը բացա-  
գանչէր կևանորի իշխանը։

Եւ անոնք պիտի մնան անհրապոյը, ան-  
տեսանելի, որովհետեւ գոյներ չեն, ոչ ալ  
Ռիմապոսի ծոցէն հանուած մարմարիններ,  
մինչեւ որ մնոնց չզգանց մեր սրտին մէջ  
անոնց սարսապին ջերմութիւնը։ Անոնց  
անջօշափելի մարմիններ են, պատկերա-  
յարոյց կախարդներ։ Անոնք բուրմունց են  
զիշերին մէջ՝ անտեսանելի ծաղիկներուն  
Բանասատէջն է որ անոնց կու տայ իր  
հոգիին երանգները, իր հոգիին կանչը, իր  
հոգիին բիւրելային թափանցկութիւնը, իր  
հոգիին ներդաշնակութիւնը։ Եւ այսպէս  
անոնց որ տժգոյն էին, կը ծածկուին ա-  
մենափառ ծիրանիով, անոնք որ լուռ էին,  
կը հնչեն անհուն ստեղնաշարի մը պէս  
որուն կարծես կը հային հրեղին մատներ։  
Երբ այսպէս բառերուն կմախրին ջերմա-  
ւէտ ու կենսավառ միս կը հազուցնէ բա-  
նասատէջութիւնը, անիկա ուրեմն արար-  
չութիւն մըն է։ յայտնութիւն մը որ կու  
գայ երեւան հանելու, հոգիին անծանօթ  
անկիւնները։ Հրաշագեղ պրիսմակ մը որ  
կը տարրալուծէ տարօրինակ ծիածանով՝  
ամէն լոյս որ կ'անցնի իր մէջէն։

Անզիտակցօրէն, բանաստեղծը ստեղծա-  
գործական հոգերանութեան տէր մէկն է իւ  
այս կարողութիւնը որ ներշնչում կը կո-  
չուի, հպատակէ կարծես օտար զօրութեան  
մը, անթափանցելի զաղոնիցի մը։ John  
Keats «զգայութիւն» կ'անուանէր անիկա։

«Ո՛վ պիտի տայ ինծի կեանց մը ամ-  
րող զգայութեան, կեանց մը ուր երեքը  
չմուածէի»։ (O for a life of sensations  
rather than of thought).

Բառեր կու տան մնզի այս ցերթու-  
ական զգայութիւնը։ Անոնց միջնորդներ  
են որոնց շնորհիւ մեր հոգին իր հարա-  
զատ գեղեցկութիւնը կը տեսնէ. ու մենք  
համակուած կ'ըլլանց անսպառ գանձ մը  
գտնողի պէս, ինելայեղ բերկրանցով։ Մինց  
այլեւս գիտենց, երբ ձգուած է տիեզեր-  
քին ու մեր սրտին միջնեւ մազնիսական  
շշթան, այն բառերը, այն խորհրդաւոր  
ասութիւնները որոնց երբ եօթն անզամ  
կրկնուին, մեր առջեւ կը բացուին ոսկե-  
զէն զաներ, ինչպէս հէրեաթի մէջ։ Հա-  
ւատացէ՛ք որ այս կախարդութիւնը ան-  
բացատրելի է։ Բանաստեղծը չի կրնար  
ըսել մնզի անոր ամրող առեղծուածը։  
Մինչեւ անոր տիրանալը, անիկա երկար  
ատեն ապրեցա կեանց մը թափանցումի,  
ինչպէս ամէն արուեստագէտ, կեանց մը  
տեսակ մը անզիտակից թրծումի՝ որոնց-  
մով ներցասպէս հաղորդութեան մէջ մը-  
տա գեղայարոյց իրերու հետ։

Անչուշա, երբ այսպէս երեւակայու-  
թեան մնծ արժէք մը կու տանց, պիտի  
առարկէց որ աշխարհի ամենամնծ բանա-  
ստեղծները իմացականութեան հզօր վար-  
պետներ եղած են։ Claudel մը, Valéry  
մը, անոնցմէ առաջ V. Hugo մը, Roë  
մը։ Բայց առէք անոնց բանաստեղծական  
ամենազեղեցիկ երկները, ու պիտի տեսնէք  
որ հոն ինչ որ բեկադրական է և ստեղ-  
ծագործական, մտցին կախակայումէն յա-  
ռաջ կու գայ, առանձնայատուկ մնկնա-  
բանութենէ մը, որով իրական ամէն ինչ  
կը յայտնուի մնզի հոգերանօրէն՝ մտա-  
ծումներու անսպատի մը մէջ։

(Ծարումակելի)

ԱՐՑԵՆ-ԵՐԿԱՔ